

ՍՈՒՐԵԱՆԴԱԿԱՆ

ԲՈՒՋԱՆԴԵԱՆ

1. РЕЧИ

Տ ԵՐԱԿԱՆ ԹԵՂԵՎՈՒՄՆԵՐ Ո ԱՄԱԿԵՎՈՒՄՆԵՐ

1849-17 ԳԵՂԱՏԵՐԱՔԵՐ

ՆԱՏՄԵՐԱ - 130

ԱՐԵՎԻ 44 - 1266

ԱՅՐԵԲԻՆ ԼՈՒԺԵՐ

Վայեալ չորեքշաբթի վեհափառ Ազգային
ալլորունի նաւորատիր գնաց ,ուր գանուեցան
նաև բոլոր աւագ նախարարները . և . "Սպիտա-
վեհափառութեան ներկայաւթեանը ծովը
իշեցուցին" Առաջապէտէ և ի խոյն անուն ար-
քօւնի նաւը , որի որ ժամանակէ մը ՚ի վեր
կը նորոգվէր համարդին մէջ , և այս օրերս լւ-
մացած էր անոր նորոգութիւնը

— Արժանութատիւ միզի միրան Էօմէր
Յարիշ կաշան՝ Կէրկեօք նահանդին տեղա-
կալ անուանեցաւ, որ Պաղտատի կուսակա-
րութեան տակն է։

— Պիուսյ բանակին Խոխիլին մօւհամէպէ Ճի
Բաշիս է ֆէնտին՝ Տրապէզոնի համարսկալ
Դիոքեցիուս

— Ալեքսի արքունի հկամանիցը նախկին վերաբերությունները ամեն պահպան է գնահատին Պօլսոց բանակին մուհամեդէանի անուանեցաւ:

— Ձարգ մանութել դրատանքը ընափը պաշտօնեց հիգոս պէջ և գիշեամբ՝ երկրորդ տարինանին երկրորդ կտրոցի պատճեալ Փարիզի դեւուանին առաջին քարտուղար կարդեցաւ:

— Վիր իւլիւմերա Պէքէր վառշան՝ Տէհիզ
իի տեղակալ կոչուեցաւ.

— Դրազմնի այրումի պալոտն նախկին
դահապահ Ֆեյջուլլահ աղստ՝ Հիմարի խափ-
թան ողբափ եղաւ։

— Եղիսաբետ Փափազյաց բարձրութափառի
Ազգայի փաշան մուհարքէ մի վեցին ճամբար
ելեք է: Եղիսաբետն զերդ կ Աստու, ուր տեղ
առիտի մը չոփ շրջադաշտելէն ետև պիտի վե
րադառնայ:

— Կիրափի կուտակապնի վահափացը. Մուս
թագաա փաշային տղան Քէրիմ պէջը տիտառ
մէտ և զաւադար ըլլալով՝ եւր ախովն դար
ման մը գտնալու համոր թուպանայի Ֆիդ
բանաս մոյրաքաղաքը գոցեր եր . ուր տեղ
քիշիներուն ըրած դորմանէն օգուտ մը շ
կրնարով քաղել, անցեսլ ամօցն 22 ին մեռե
է, որուն մարմինը գոտիալը դիւլով դազզի
ական շրջենուով Շիրա և անկէ, ալ Ակրի
խրկեր են.

— Փարփակի գեղագուն արժանայաբդ Գտը
մազի պէշման՝ Պէլճիդացի կ ե սպանութիւն
ալ յանձնուեցաւ, վասն որոյ նոցն օվկը անց
եալիքը Փարփակի պահուքավէլ գացեր է, .
Պէլճիդացի ուժութեան մաշրաքագրքն է, .
վէհափառ ընտղաւորին հեա տեսնեւեցու

իւր գեազանութեան Նամակը սուեր և եր
կաւ օրէն վերադաբեր է:

— Ուատօս նուոզ Անդ վկոյ հիւ պատօսաը մե-
ռէր ու անդը դրսէրէ Միւսիւ Գարբը , ո
Ախարս կղզին կը նոտէրէ Վայ հիւ պատօսը
Արշակեցագուեան կղզիներուն մէջ դանուոց
ըլորդ հիւ պատօսներուն գործին պիտի խառ
նուի կը ըստի

— Աշխեալ սմօսյն 29 ին գիշերը ժամը
ինկը տառեները՝ Կղմրի մէջ գետնաշար
ժութիւն մը պատահել է . բայց փառք բա-
րերսդին, այնպահի սաստիկ յըլլալով՝ մէկի մ-
վասա տուած չէ:

ուանիքը բնակող ձեր տերքութեւ ժողովուրդ
ներուն քով գտնուող անձինքը՝ որոնք Օս-
մանեան Տէրութեան հպատակներէն կը սեպ-
ուին, անոնց վրայ զանուած կարւածքնե-
րուն տուրքերուն հօմար մինչև փրմա կանո-
մը հպատատուած լրաբուն դիզուած մնա-
ցած է. Նուև հարիկ կը տահանջէ որ յիշեա-
կալուածքներուն տէրիցոփին ալ՝ Օսմանեան
Տէրութեան միւս հպատակներուն պէս իրեն
բաժնին ինկած տուրքը առանց յասդաղմա-
ժնարին

Առաջի թիւզէս որ Ալլանիկի կայուածք
Ներսան համար որպատեցաւ, անանի աղ Եգմի
և շրջակաց տելուաները եղած կողու ածքե
րուն համար արժան տեսնուեցաւ, որ տել
վրակիրք քանի մը հսկի լնարեն, պոնք քաղա
քին կառավարչին հետ խօսուիցելով պրի առ
նեն ու գին կործն և ըստ այն իրենց բաժնի
լինկած տուրքերը կարգի դրուին, որուն հա
մար յատիսափէս պարագաւառ կարդեցա
թորգմանութեան դրաստանը ընօփը պա
տոնիս Ալի Ամինու է կը, ուսիւ:

Ապաձերս սիրելու թե՛ն, և կը խնդրեմք
հարկ եղած պատուերը պրակտիկ մեր ձևատի-
խրիուելու համար մեզ իբրև քայլութէ, որպէս զի և
կազմելը գանհառող ձեր ուժը վեճեան հիւպ-
տառները՝ միշեալ որաշանաւորին օժանդ-
կութիւննեն, հարկ եղած անձնաց որ յա-
րնօրութեանը հոգ տանին և ամեն կը բա-
ռաւորութիւնները ու ներառութիւնները

— Ավելի զինոցի Նահետ տեսակն Հայաստանի անտառ
Առևագուտին մէկը սնցեալին ըր իւր երկից
յանցրանք մը զ որձերսի իւր թնկերներուի և
ըստ ըերբուուծ ու ատեն մը բանտարգուել

Ետեւ Երաշխուո որ ցըցընելրով ապառուած էր՝
սիյ պայմանաւ որ Վարդակն զուրս չերայ՝
այնուհետեւ Այսիւի խանին մ.շ հաստատած
էր իւր բնակութիւնը Այս մարդը Գուր-
պան պայրամին առաջին որը սուսուսուն՝
միշեալ խանին գիմացը Եղած ոչչոչին
խոնաթը բանազ Խօրկի անունով Անկը առան
նելու. մտաք իրան առողջանակ մը կը ուարագէ,

որն որ խօսյն վաստիլը կապարեայ զնոտոկը
փուռն խափախին կը զսրհուի . այն ատենը
Զապթիշն խօսյն համելով՝ Առնախուաք
կը բռնէ՝ որ խամեն ներս կը մնանար ,ու Զար
թիշն կը աանփ ոցն Խօպկիին հետ , ուր
ուեղ հարցաւ փոքք կ'ըլլայ . Խօրկին կ'ըմ՝ որ
ավեց ամեսէն ՚ի վիր այս Առնավուտին կե-
րակուըը կ'եփեմ , բայց առջի իրիկուան եփա-
ռած մաեղըն կերակուըը քիչ մը հռւմ մա-
ցեր էր , վասն որոյ գիշերուան ժամը իւսին
առնենեսը պինոյ բացարմ եկաւ . ու բայց Տի-
միթրին Հարցուց բացայ աշըցուց ու բայց պի-
պիտի ընես . ոյն աղ ըստ որ՝ թէ այն և մէ-
քեղ ոլոսի մեռցունեմ , ու քանի մ'աղ ապ-
տակ զարկաւ . հետեհալ տաւաւոտուն մէջըը
զայդ մը ատբճանակով ու ձեռքնալ գանա-
կով մը եկաւ , և սարճանուկին մէկը վրաս
պարպեց , բայց բարեհարդարութ չը դպաւ
ինձ կապարեայ գնոտոկը :

Պարծակունեքը այս համիլիալէն ետև
Առենագութ Հաստինա ալ կը հարցընեն, եայն
ալ կը պատասխանէ թէ աՊայքամին դիշեր-
ուան եկած կերակուրը քիչ մը հում բար-
րուն գեացի եփողին ու հարցոցի, այն ալ
զիս հրելօվ մը շուռը դոցեց, հետեւեալ օրը
առաջ օտուն զարձեալ զնացի ու հարցուցի
թէ իբրիկուան ըրածդ բնչ էր, և մէջքս զար-
մը առողջանակ ունէի, որ պիտի ծախէի ու
գործան ընելու համօր ոշխար պիտի առ-
նձի, Եօրին առողջանակնեքը մեսնելով վախ-
ցաւ ու ինձ փաթթնուեցաւ, այն առենց
առողջանակը գիպուտնաքը մը պողպուեցաւ
ևս ոչ առողջանակը պողպուեցի և ոչ ոչ զանի,
կու առաջնեւը միաբ ունէից:

Վարժակալները պէտք եղած քննու
թիւները ընելի յեաց աղջկ կը հասկրնան
որ Առաջաւա Հաւանով Եօրկին օգաննելու
մոր փրան ասօրձանակ պարզուծ է , և հիմ
բանը կը միտ . որովհետեւ յայտնի կ'երեար .
որ աւորձանակը դիպուածքով պարզուած ըլ
լար նէ կոպարեաց զնտուկը կամ գետինը
կիշնար և կամ մարդուն մէկ քայլուն զար
նուելով կը սովորեար , փռմն խոխովին չէ
զարդուելը . նա մանաւանդ անոր դիտմակը
աւորձանակ պարզելը քանի մը հոգի աւունա

վէն ՚ի զատ՝ մօսը պոտուով ճամփն աղօմոց
ներն ալ բայրով գուրս ելք եթի ու յշխալ
Եօրեկն մարտ և գետննոր ինկած տեսեր
էին, ՚ու Աւանդու Հառանն այս սին ատենք
ուելք գիտլը բարս խանր կը մտնար: Տես-
նողները ատելք վհայելէն ևսե՝ բանը աղէկ
որ երեան կ'ուշե՝ ուստի զանիկսց բանտը կը
դնեն ու Եղելութիւնը հոնդերձ յայտարար
գրսկ կ'իմացընեն բարձրագոյն դրան, որ ար-
ժանաւոր սրատիչը որոշէ:

— Հելլենադի քափաքը Եօրկի տնունով
Նաւապէտ մը իւր 8000 ժէլլունց պայծ նա-
և սկզ Աշխբանդրիայէն համբայ կ'ելլէ՛ Ծիրա
եթեթալս համար, հոկուեմքերի 18 ին Կիրիո
կղզին Ֆոնիլյախիլլը բրիուծ կիրճը հասածին
պէ՛մ նաւեր սիյ տեղի տպառաժ քազին կը
գործուի, ուր ջուր առնելլէ՛ն ետեւ կընէղիր.
Բայց նաւապէտը ու նաւորդնելլը ընդ ամենը
է՛լ հոգի մակրոյիմ մը զամաքը կ'ելլէն, և
պառալլէ՛լ տեղէ եկած ըլլութուն համար
գորանը կը դրաւին:

— Պաղպիսոցի Առօթել անունն նաև տագետ
մը 10,000 ժուլուց պր-էք հաւ ովը հոկաեմիւն-
քին առաջին օրեւը Շաբրեցի մատ Խըեկլիձէ,
գիւղին առաջըը հասածին պէս՝ մրրիկի բըռ-
նուելով՝ հաւ-ը ցամաքը կիյեսայ, մակչյկը նո-
ւն դաստուելով՝ Փաշա լիսնավի կազմերը
ձիերս Մանու սեսունով մէկին ձեռքը կը
հասեն. և նաւը այն ակդէն ազատուելով
Ա, միզօւն եկածին ոչէս՝ Մանուը այն մա-
կչիկը նաւազեամին կը էրկէ. *

— Բատուցի Մէրսովիմ կուղիս տնօւնայ
Տաճրի նուռաբեր մըն ալ իւր 2000 տէ լազ
պուշեր իւր որ Պալս ովիափ դար, Ծաշափնա-
նի կողմերը հասած ին ուեն՝ հոկտեմբերի
27 ին արեք մարդ մանային ժամ մը եռոքը
օդ-ցի անցածող բջարուն պատճառաւ հաւը
քարերուն կլայ կը նստի ու կընկդիմի. բայց
նուռաբեր ու նուռգիները տեմնի ող ան-
վասնեց ցամաքը կ'Նլւն.

ЕГСЕ-ВІДЬ 1.01.2017

ԵԿԱՏԵՐԻՆՈՎԱ - ՀՅԱՆԴԻ ԾՐ ՊԱՐՔԻ ՅՈՒԹ ԱՐԺԱՎԱՐԴԻ ԽՈՂԲԱԿԱՆ ՄԱՐԴԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ

八

ફિલ્મ રચનાઓ

"All your keepings, I'll have to do it, you're keeping figures.
(Chuckles.)

Յա գալուսիր պիտօնավոնները կրենց խաչարն
մասը ունեն համար արքե ուռեանացան թեզը, ու
յաշնիք է ուռու մասկանց . և ԵՀԱ Առարքն է բա-
նական կենաց անքառ . բաւլէ որ այս կենականքն որ
խօրհն լոյն ու զառն լոյն կը ժայդ այս աշխարհին
մէջ, մարդ կըսէ մուռք . ու այս Վազդասին ըստին
այս տարբաց կոմը մարդ կրենց ու անոն կեներ արքե-
ցինող բաւլէ, և շատ յարդ ի ու զերաւանց է բոլոր
ծառապահներ ուրեանաց թեզն զի Արքանանէլ,
Պարսկան . Զենոն երեւէլ վիճականները կրենց
զառապահներն անուշը ըստ այս աշխարհանէլ կազմըն

Համար նույն մը գնաց դեպ ՚ի հիւսիսային
բեկոր, և անկէ լուր մը շառնուելուն հա-
մար՝ ետևէն քանի մը նույն ալ խրկուեցան,
բայց աւանցմէ ալ տակաւին լուր մը առն-
շած ըլլալուն՝ մէջ մատանջութեան պատ-
ճառ եղած է ինկիլթէռուսի մէջ։ Ե՞ս ո-
րես ԱՌԴ գիւսի Պալօնձի մը Քիլ անուն՝
աւրութեանը աղերադիր մը մասսացեր է,
որով կը յայտնէ՝ թէ ինքը ասկէ յառաջ
նաւազար ըլլալուն համար՝ հիւսիսային բեկ-
օին կողմերը 18 ամֆի չափ պըսորած է, և
հիմա իսր օդապարփեւ պնուածը օգոսի մէջ պը-

տրուած բարձր աեցվերուն ցուըտը հիւսիսացին
քի եռին կրղմերը եղած ցուրտեն աւելի ըրտ-
լուն՝ սասամիկ ցու բուկու ալ սովորած է, նաև
օդագարիկ գնուով գետենին երկու մղոն բարձ
րացածին պէս՝ իւր զիաակավը ըստ կողմէն
1200 մղոնի չափ տեղ կրնաց նշանակ լ. ասոնք
պատմելէն ետեւ՝ կը շաբանակէ իւր խօսքը
բաելով թէ՝ տէրս թիւնը իրեն նաւ մը ու-
քանիմ՝ ալ ընկեր տայնէ, ճանրայ կ'կըց
դէս ՚ի հիւսիսացին բեեռը նաւով. և երբոք
նաւուն յառաջ գնուը անկարելը բլայ նէ,
օդ ապարիկ գնուով օդը ելքարով՝ իւր զիաա-
կավը կը նազի, և եթէ նոյն նաւերը վեաս-
ուած չեն նէ, անոնցմէ լուր մը կրնաց տա-
նելը Տերութիւնը միշեալ Պորտոնձիմն ոյս
աղիւսագիրը արդէն ընկունած է, և ոնոր
նաւ մը ու քանիմ մ'ալ ընկեր նաև քիչ մ'ալ
ճանրառութէն պաշտ ափոխ տաւու

ՄԱՅԱԼԻ-ՍԹԱՆ. Ձ.աղաւարութեան ա-
սլենէն մասցած թաղ մը գանուեր ու քա-
նչցա անզամ՝ անցայտ ըլլովէն Եռևե երեսն-
ելէր էր. նմանապէս մօտերս պատերազմիւ-
րուն ասինս սովորեաւ անսատ իսկու է . ի-

աշխարհը + և Հայութ իւսոյ Արդարան ՝ Կամբիքն ալ
աւելի հազարդ լով, գալութեան արժանառու գործ
Ք. Բ և Ժամատակեր Ռուսութիւն մէ լի ։ Տիպը և Խոհ
վարդապետը ից սրբնաց հայկաբանութիւնը,
Սիրաւ և Խամբ բանացին իր քոյ առենաբանութիւնը
Մատու խորեւացին գելցին վարաւառ թիւնը,
Յահանն ։ Օճին ցին իր խուսափեց և բարձր ձաւ
և ըր ։ Թաղ ուրիշները Խոնց իրանց առաջանակը
և անհոգ աշխատութիւններութիւնն իր պարզն ։ և
ոչ շահ մասնաւութիւնն ինչպատճի կը պարզն գիւ
նը ։ ու թե նորանի բարդի լու է Պ. ուսուցիչնե
րը և անհոգ ինչպատճութ ու ան կրնը ։ պան
քիւց դիմա թիւնները ուրիշներուն իր հայրը
ան ։ ահա զանոնք մէ ը ծնուպաց ու իր անհոց
ն առելի պատուելու ու շահնը ։ և մը ։ Վասն պի
ց աշխարհին մէ չ մէր աղ կ ապրելուն պատճուն
ն և բանական թիւննիս պայծառ ացնելուր ։ և
արդապերը ։ Օքինակի համեր ըստ մ ։ Ան կ ազգայի
արքապետի գով կրթութած ըստ մ ։ արքափ բա
րարախար և շնորհափ կը ըստ ։ ասոր ըստ հանգաւա
բն մէ է առաջիւնու վարդապետի քով յւ կրթը ըստ
ըստ կոպան և անշարժ և որինայ կը ըստ ։ ասոր

Եմեակը ոյս թագը ծանրապնոց քան մը չէ, օրովհնեւու ատղ անոր ձեռքը անցած առևնը փողի անզ առնանդները քափեր հաներ են, բացց Արձաւներուն միրտը կոտրելով՝ ապէկ նշան չեն սեպէր . վասն որց Աւարիոց աւրութիւնը՝ սաղին անդին զործակայներ իրին լով դաշտնի բնտակել կուտայ . Նաև լրաւուծ է որ քանի մը հողի նոյն լժուգը Լօնտառաւ խրկած ու պահած են, ուսափ Անդղիոցի պաշտօնեաներուն ալ իմացրնելով նոյն տէրութիւնը խնդրեր է որ յիշեալ թագը զրանքու հոգ տանին:

— Ո՞ւ աճառներուն դէմ պատերազմ եղած
ասի՞նը՝ Աւատրիացի Սրբաբերը իրենց տէրու-
թեամբ միծ հաւատուղման միւն ցըքներով ,
անմիշ ալ որստերազմեար էմն թշնամիին գէմ .
և այն առենք իրենց կալուածքինը ու հո-
վերը կօխան ոտից բրատի՝ որորմելի մնացեր
երա վասն որոց չիմա Աւատրիոց լինայիառ
կոցեր ազիւսազիր մը մատուցեր են , որով
էը խնդրեն որ դրամով օդեաւթիւն ըլլաց ի-
րենց , և թէ որ նոյն դրամը բաւական ըլլա-
րայ , հրաման ուսու որ օտարը երկիրնելէն օդ-
նութիւն խնդրուին .

— Հազար դրամաթվերը թէպէս յար-
դուինից չունին Աստղից տէրութե՛ առ-
ջեր + բայց Գամբոն բնիցը ու Քաղաքը բը-
նակողներուն թոյրուսութիւն եղած է որ
տանեն ու տոն. ՚ի վերոյ պար ամենաշնի՞ այս
դրամաթե՛ս զիներուն համապէ միշտալ տէրու-
թիւնը մինչեւ հիմա պաշտօնական սարսարա-

բանակը մեր ճնշողըէն աւելի սիրելու, պարզաւոր թիւն ունեմք և հայր տիւն անելու, թշովեւ կըս- Երիստուել. «Ուր մասեցամ բացիւր դաստիւր- ին ըմանհուն» առ առ ելուզիւ իրաւ անքը հայր ան- աւտիմն նաց, քան որք ծննդն զնուաւ քանիդի ծր- խալք կեւան մոյնի և առն նաց, ինչ մարտացէ օք- քարքի ոք կեալու (ի մաս թասաւութեաց).

Աշկանանց թագուացին հարցու ցն թէ՝ Գե-
նարքու հայրու կը միմէս, թէ Կրիտուան և վարդա-
պուու. կը պատասխանէ անոնց՝ «Արի մ զհայր իմ,
մ թիւնիս է մինչ պատճառ. ինչ զփակապեան» զի
առաջ մնեաւ. (Կ Առա եկամանաւ)

Առաջ կամ ցոյն է (թ թ զօդու բահաստափաց)
Աւասի վարժապետանելը կը նմանին յարդառաւու
ողբարիք : Պանդ միշտ չըսպ գիտութեան մեր ըս-
տակ միաբը կոսոգին :

Աշուածութեան առաջ պարզ բարձրացնելու մեր հարացիք քիմիկ կը քաղաքացիութեան է:

բաւթիւն մը հանած չըլսողուն , կը գուշակ-
ռէք որ Մահմունիլը ասիթ մը կը դանան
նոյն թղթերը խարձեցւ . բայց այս մօտերս
նոյն տերութիւնը յացապարութիւններ հր-
կուուրակեր է , որպէս կը ծանուցան . թէ ոյն
գրամակթղթերը ամեննեին յարդութիւն չու-
նին այսուհետեւ :

ԱՐԵՒԻԿԱ. Վակե 40 տաղի յառաջ միաց
եալ նահանդաց հաստրակապետութիւնը ու
Անդղից տէրութիւնը իրարու Հետ ծովալին
պատերազմ մը ընելով, ոյն ատենը Ամերիկայի վաճառականի նաւ մը Անդղից ուր-
աերազնիկան նաւերուն մէկ քանիքն ազա-
տահեր և ձեռքերնուն փախչերով թօրթու-
կալցուոց նաւահանգիստամերուն մէկը մաեր
էր, ու նաւորդներն ալ դուրս եիբ է.ին. բայց
Անդղիացի պատերազմուկան նառերը ետեւէն
լինարով նոյն նաւահանգիստամը հասեր ու միշ-
եալ վաճառականին նաւը այրեր էին հան:
Հիմա ոյս եղելութիւնը հին դրութիւննե-
րէն ու արձունագրաւթիւններէն իմանարով
Ամերիկայի կառավարութիւնը յիշեալ ոյ-
րած նաւուն դիմու կը սպահանջէ թօրթու կու-
լի տէրութիւններն որովհետեւ այն տօնենը
ոսյն ահքութիւնը անսոց դէմ պատերազմ,
ու Անդղիացոց հետ միաբանութիւնն մը ըռ-
նեցուծ իրէն՝ իւր նաւահանգիստը արաս-
տան Եղող վաճառականի նաւը Անդղիացուոց
այրել տալը բարեկամական դաշնաղրութիւ-
նում էր:

... Պատշիքունկու գաւառը զօնուած ու
կէհսներէն մէկ ամսուսն մէջ մէկրզմէկու
վլոց երկու միջինն ըռեւալի չափ ուկի կը հա-
նեն . և թե՛ որ հանողները անիշխանութեան
պատճնառ առ իրարօս հետ չըկառւին , ամէն

սոմիս վեցյական միջնամ բռետի շոփ տակի հա-
նելու կարող պիտի ըրածն. անոր համար յիշ-
եալ գոււառին ընտակիչները նաև քանի մ' այ
կրեելի տնօժննը մէջերնին ժողով մը հաստա-
տելով, որոշչել են, որ այսուհետեւ Ամերիկայի
հարաւային կողմէն եկուզները բանելու թագ
ըստուն, իրմէք ալ կարդա. (Նշուշնով) բա-
նին, և կարգը անցունազները նոյն կողմէն ե-
կողմէերը պատիւլու. ու ու մօտեցնելու աշ-
խամին

— Ա՞քսիբայի և երկրին հիւստային կողմը
գտնուած Բժի՛մնեմէ անուն լիւան կողմէրը
բնախովները՝ իրենց նախնիքներէն լսեր են
որ Նոյն լեռան գագամին մօս տեղը մէծ-
քաղաք մը Եղած պիտի ըլլաց , ուր տեղ յու-
սպի ալ է օր մարդկի բնակած ըլլամ . որով
հետեւ զիտակաւ լիւանը ասկին անդին ոչ-
խորիներ անուեր են . բայց մինչեւ հիւմա ոչ ոցի
մոռնոր գագամին մարդ վար իշած , և ոչ
ոյ վարէն վեր ելող եղած է . անոր համար
բանը աղէ՛կ մը յայտնուած չէ . Ասկայն հի-
մա Ա՞քսիբայի կառավարութեանը կողմէն
քանի մը հազի ընտրուեր են ևն , որ Նոյն լեռանը
գագամը պիտի ելլեն ու բննեն Վայ երի-
բին Ա. ջ ասկէ յուածալ այ ասանէ քննաւթիւն-
ներ յիւելոյ՝ երկու քաղաք գտներ են , որոց
բնակիչները 150 ասրի յառաջ մէկ կողմէ-
քաղաք եղավ հոն բնակութիւն հաստատեր են ,
և քաղաքէն ամենին ին գուրս չէին ելլեր

ԲՐՈՒ-Մ-Ը. ՀԵԿՐՈՎԵԼԵԱՆ ՀԻմնելու առ-
շավան. Ա. Զ պատր Են. ԱԵԼ պատր ՀԱՍՏ օր-
իու Ժայռվ հաստատուի, որուն մէկը կազուի

բարձրագոյն ու միւսը լեռնագոյնն Ապահ-
րագոյն ժողովոյն համար 180 անդամ ընտ-
րութիւն , նաև թրու պատցի տղինուականնե-
րը. և 18 տարեկանները վեր եղողներին ալ նոյն
անդամներուն կարդը դասուելու կարող բլ-
լան . ամեն դործառնութեան վրացը նախ և
յսուջ լեռնագոյն ժողովոյն մէջ խօսակ-
ցութիւն ըլլոց , և ազգա բարձրագոյն ժողո-
վոյն խնաց պրուի , նաև այն գործառնու-
թիւններուն պործագրութեանից բարձրուց ոչնի-
ժողովոյն կամքեան կախեայ ըլլոց :

— Ազուսինյ՝ Ստպանվացի և Հանուբացի

առ թիւններուն՝ իրավու տմէնայն մասնաբ օդ մէլ լու մարք հաստատած միաբանութեանը՝ Գևորգնից կառավորութիւններէն մէկ քանին ալ հաղորդ եղեր են այս օրեւն։ Հինա այս միտքանութեանէն դուքս են միայն Աւասրից, Պատին ու այսի և Ալեքսանդրի տէրութիւնները ու Ամպուրի և Զամպուրի կունենալու

Անշեալ միաբանութեան փայտք գրա-
տ ան պայմանուգրին մեջ հրցափ դաշինքներ
կան են՝ մէկն ալ չը պիտի փոխուի . և Գեր-
մանից կառաջարութիւններուն անհնարի-
պուրաւոր չին ասօր հաղորդ ըլալու , բայց
հաղորդ ըլլովն ետք ամեն պայմաններն ալ
պիտի ընդունեն , ե . Հարեց ստիգած ասենը
իրեաց զօրութեանը համեմու օդուութեան
պիտի համանաւ

Վայ մասքանութիւնը՝ Քրոս սկս տես
բութեան եօնը սակա յառաջ շնչած սահ-
մանադրութիւնը. ՚ի գործ դնելու համարէ.
յիշեսլ տերութիւնները ու կառ տիտրութիւն
ները նցն ահմանադրութեան մէջ զբանա-
յօդուածներուն մէկ քանին փախուելու վը-
րացք խորհուրդ տալու. Թէպէտ կարողու-
թիւն պիտի ունենան, բայց փախութիւնը
մեծադրոն մասն հաւանաւթեամբը պիտի
ըլլայ. և թէ որ փոխութիւն զողովները թուալ
քիչ բլան ու ետ քաշութիւն զողեն, ոյն ա-
տենը հրաժարելու. կարող պիտի չըլլանէ
Պէտք եղան խօսակցութիւնները ընելու-
համար մեծ ժողով մին պիտի հաստատուի. և
նոր որ բայց ին ալ քիչ մի յառաջ պիտի հրա-
ժարելու առաջնորդ ու առաջնորդ առաջ-
նակին ընտրուին.

ՍԱՄՏԻԿՆԵԱ . Տերութիւնը 75 միլիոն
ֆրանգու Աւագրից տէրութեանդը պարտա-
պան ըլքարով՝ 15 միլիոնը թէպէտ վճարեր
է . , բայց տակու թէ 60 միլիոնը տնանկէ կը կե-
նաց, նաև պատերազմներուն ասեն այ խել
մը ծափը ըստ բայց ըլքարո՞ն ըստակի կազմանէ-
ւառ նեղութեան մէջ է . Հիմու . անօր համար
Աւագրից տէրութեան ընթացքին հետեւ-
ով՝ 86 միլիոն ֆրանդոյի դրամաթուղթ
պակեր է ոյց գույքու, պաւա փախադէն զրեր է

մեր խուսափելու պահանջում ամեն դժուակ է առաջ գոյացնելու համար կը լրացաւ պիտի - բնավիճութեան կը առ Դաւիթի, «Ճամադենի բանք քու առկի իմօց, և ըստ առաջ շատոց իմօց» (Անդրանիկ. Տե՛ս 105)։

Ահա ոյս վորժապետութիւն և դիմութեանց
յարդը . նախ Հայութոցիք և Վրայացիք հմայնու-
թիւ շատ յարդ աւթիւն ուուին , մասնաւոր ոյս դա-
րձն մ.ջ. որնիք ուրիշ զանազան ու ամենց ալ ձեռ ա-
շխառն եղուն , թշում յայսմի է . և Դիմութեան
անոնք իրենց ազգին մեջ ան որ վորժապետ է , թէ
և երբունակ Հայակուն մինչեւ մեռած պատկա-
ռեց ծերեցը անոր կը խնայուին ; Կարդ ացու է ու
որին ըրու է բարդ

Երկրորդ՝ Յանձնագործի մեջ կ'ըստ ի թէ՝
այնքան գիտական բարեւթիւն ցնուած ունի խոր ուր
դպրուս Ա.ջ. Երեւան քառակիցներ իրենց Ա.ջ.
Քիչ բարութեան համար. Թէսպի ուսուզ մեր նորի-
նաց ժամանակից շատ աղքակ ու զանկապահ. Երբ:

Խերապայից հանդուն պատա թեաւոց
յարդը, և որբաս օքէ կը չմասն կառապէց բաց ոքեւ-
ու իրեւ աշխաց բնու թիւն բավելին, ինչպէս մեր
հայոցի ըջու այլու ու առ պատերի առէ ինու-

ጋዢና ተንተ

Եւ այս երջանիկ դուրս ու մէջ մեր Հայոց
տղին աւ զբէնին ինչ առնացի անզին պատաս. զի՞ւ
տու Միանց բարի ընմասն է. և առօրի աւ կը հե-
տեւ յստ աչ տաճի և պայծառացն զիսու-
թիւնները և ուստի արքունիքը պայլցնելը -
ինչպէս ի մէջ մոյրաբառքին յանձնացն կոչմանա՝
հոյակառ գպառառ ններ շնէն բայ և զպայններ բա-
նալով փոսուն կը որործի թէ՛ գիտութեանց և թէ՛
ո. Ասութագետաց յորդը զիսոյծ ընդու ու տակոյն
քանի որ մեր տղին մէջ ու ստանիները միօրթանկ
չեն առան երթառուն վաս ոյր գործին երկրու-
թիւն կ'երեսի իրարու ըստ հաշներով ու առանա-
կան անձնուց

Տես Արք Պ. Փ. Գլուխացեան Պ-թիկոր Ա-տր-
ժամփ այն գոմք կը ըստ ըստ է . մոկը Պ. Չամար-
ձան Յոհաննեա Վարդապետութիւն միաւոր Պ. Մո-
րաս Վարդապետութիւն . ու թիշը Մայրապետա խամթու-
թիւն , կամ մէկ մէկ կամոնց կոմ առջեանց քայլ-
նապամբ ու թիշ առանցքան մէջի ուսուցիչները .
որուն որոշես թէ մէկ առանուորի Նման կախա-
սին . և ամանց ալ իս խամթիւն քրո բնին քայլ մէկ

Եթե զ ացելը են, մէկը խցայի կենոք փաղողն ըը ու-
նու կուտերը կը չեմ մէ, մէս որ յուսունասած որձա-
անդը նուած պ բարձր սառչ մը շահեմ, մը որսին
յա է՞ն գիտեմայ, թէ ինկան է, և այլն, ո՞չ որպահ
էն զութիւններ ունին Եղիք Այր խցայի վազու-
ութիւններ, զարուք երբոր միտքելներ քերեմք են,
միգաւունիս ցու երդ իրաւու կութաք:

Արդ աշքինին մեր բարգանիքը դարձնեւ-
ով նայիք ու սկսեմք և բարգանիքը թէ բնա-
պահապահ մեխուր մեկ զսոցէ եղած և միո-
ւնակի կրթօնքի պահ և են, և մըսը կը բարգիք և առա-
ւել եւ աշխեն իրենց զարգացնեամիտ:

բայց մեր աղջու շնորհացն սպառեցի նոր
կամ իրեն վարժավայրում ըստ շահել, և անօդ կա-
զութեանը չոփ մէրթէ գործերու գիւղը, որն որ
աշխիթ բայ բառութիւնն և ասսուծց աղջուոց ըլ-
քն աղջին հանուց և ուրիշ աղջաց աղջին ինչու-
ու և նախառածի աղջաւու ու աղջ.

Ասոր համեմ համարձակից ցայ բաշխութեան մէջ այս գործու մէջ նոր ուսուա պատութեանց առնել ։ իսկ իսկ մասից ուս ցինչն ըն պատի անուան պատութեանց առնելու պարագան, և յանձնաւու

արքունիկ կալուածքները, պահը հանած թրդ-
թիւն կրկնապատճեն կ'արժէն։ Այս դրամա-
թղթերն 36 միլիոնի չափ թուղթ մրցն ան-
ռաջանի Խոսված բանափոխը առեր է։ Հնդ-
միլիոնի չափ թուղթ մէկ որը՝ Յուրին մոյ-
րուրալարքն, և քանի մը միլիոնի չափ ալ-
չենալայի մէջ քուեր է։

— Այս աշխատավոր մինչև հիմա կնքի
մարդիկ ոչ վկայութեան կը նոցին երթալ և
ոչ ժամ կը նային ըլլալ . բայց հիմտ որոշիր
են , որ սպառհետեւ անմաս ալ վկայութիւնը
և առաջարկը վատեական ու ընդունելի ըլլայ:

ՉԻՆԱՍՑԱՆ. ՎԵՐԵԲԵԱԼ ՆԱՍԱՀԱՆԳԻԱՄԾՈՅ
ԺԱՄԱՆԱԾԻԱԼ ՏՈՐԹՈՒԿԱԲԻ ՄԵՐՈՒԹԵԱՆ ՄՋՐ.
ՈւԱՃ ու անծնց վաճառատեղին եղած ըլլս-
լով՝ այն տեղի ոստիկանութիւնն ալ անոնց
յանձնուած է։ Պամազանի հինդին այն տեղի
տեղակալը իր երկու սպասաւորով ՄԵՐԵԱԼ
քաղաքին գուրս կելլայ, ճանապարհին հինդ
Չինացի պատահելով, մշջերնուն ազայ մը
ձևոքք ունեցած Չինաստանի ծաղիկներէն
փունջ մը ծաղիկ նցյա տեղակալին տալ կուզգէ։
Այն այ հեծած ձիւն վրայէն ծաելով՝ ող-
դին ձեռքէն ծաղիկը տուած ժամանակը
միւս Չինացիները իրենց սպահան գէներիքը
հանելով մէկէն ՚ի մէկ տեղակալին վրայ կը
դիմէն ու տղասաւորին մէկը կ'սպաննեն, խա-
միւսը՝ եղելութիւնը պատելու համար խօ-
կոյն ՎԵՐԵԲԵԱԼ քաղաքը կը փախչի։ Չինացիկ
տեղակալին գրւիսը ու ձեռքը կը կործնեն, ոս-
քակը անցած էն էւր ժամանակը միւն-
ն կամ ուրիշ բաներուն ամեննեին ըստ պատելով
սյն կողմը գտնուած գետին եղերը կուգան
ու նաւակաւ մը միւս կողմը կը փախչին ըս-
տաննուազները ծաղկեցն. համար ՅԵՒՆԱՐ
սպասաւորը ՎԵՐԵԲԵԱԼ քաղաքը հասածի
պէս՝ եղելութիւնը կը պատմէ. տեղակալի փո-
խանորդին ու Բօրթուկալցոց։

— Փրփուանեղզը խսկցին նոյն նաւահանգիստը
գոռնուող Անդվիացի պատերազմական նա-
ւուն նաւապեսափն և այն ջուրերը պրոլուց
Անդվիացի՝ Գաղղիսցի և Ամերիկացի պա-
տերազմական նաւերուն նաւապեսաներուն
բանը լայտնի լուծ՝ ամենն ալ այն տեղը կը

Հաւաքէ ,ու հետեղնին խորհրդակցելով միտ-
քը կը զնէ որ իշխալ նաւահանգիստը գրս-
նուող 450 ի չափ Բօրթուկացցի դուրը նա-
ւահանգիստէն քանի մը ժամ՝ հետի դանուած
Մէջեալի բերդին վրայ յարձակել առայ , և
նուաճելուն և առ հօն գանոււող Զինուցիները
սպաննելով վրեժ առնել :

Վիտաքը դրամին պէս կը շարժի ու թե-
թե պատերազմավ մը բերդը կը նուածէ,
որովհետեւ այն տեղի դաւասին կուսակալը
ասոր վրայօք լուր մը առած չըրացն ՚ի զա-
րւը աւ բութեւ կազմեն ալ պատուի բ մը եկած

չոյլալով՝ բերդին մէջ բաւական զօրք ը կար, միայն 200 ի չափ Զինացի կոյին, որոցմէ 60-70 հոգին Բօրթուսկալցիք ներածածնուռն պէս Կովաննեն ու 18 կոտորվածնութ կառնեն անձնութ: Վայ ընելի ետև այն կալմերը գտնուած ուրիշ ամուր բերդի մը վրայ ալ կը դիմեն ու կը պատերազմին: բայց չը յաջողերով գործերնին, Մէքեալ նաւահանդիսար կը դատահան: Վայ բանին վրայ կը լոսուի որ Զինացիք ալ 40-50 հողարի չափ զօրք պատրաստելով վրանի պիտի դիմեն: այն առենը Բօրթուսկալցիք Ամերիկացի ու Անգլիացի և Գուղղվացի գրուժկալներէն օգնութիւն կուղեն: առայ Ամերիկացի դործակալը՝ իւր կառավարաթեան Զին տէրութեանը հետ ունեցած հաղորդակցութիւնը յիշելով պատուախուն կուտայ թէ ինքը չը կինայ պիտի օգնել: իս Անգլիացի և Գաղղիւսիցի դործակալները բանին առանց պատերազմի լը բնանալը կուգեն: Վայ առա առա ամենայնի հուսեն առ Շինացիք յորդակաւելով Բօրթուսկալցւոց աւելի գեշութիւն մը ընելու եմէ յանդգնին: այս առենը կինան օգնութեան հանիլի:

— Ոչիշեալ տեղուիկալն սպանման պատճառը ունանք այսպէս կը հոստատէն, թէ: Մէք ընկալ Զինացւոց նաւահանդիսոր իրէն նոյն սելլակալը հոն գտնուածող Զինացւոց յադութիւն ցոյց չը տալով ընդ հակուակն Եւ ըսպացւոց մեծ պատիւ կը ցրցնէր: և անոնց ապրանքին ծանր մալքսեր կը կապէր, ու նաև ընդէն ալ չտիէն ու ելի ոտոքը կ'առնելը Որուն այս հարստահարութիւնը՝ Գանձու գտնուաղ Զինացի վաճառականները աեմնա

լով և Մէքեալ գտնուող իրենց քաղաքացիները ազատել ուզերս՝ շատ ժամանակէին ՚ի վեր սպաննել ապրու կայխատէին ու առոր անոր ալ խիստ շատ ըստակ խոստացեր է; ին բայց տեղակալը նշյն նաւահանդիսակն դուրս չեցալուն համար՝ մինչև հիմա դիտաւորութիւննին յառաջ գացած չէր, և հիմա պարտաւութիւնը համար գուրս ելլալուն՝ քանի մը Զինացւոց միաբր դարձընելով և կարծեօք հարիւր հազոր ըռեալ խոստանալով սպաննել տոււեր են:

Օրսագիրները այս պատմութիւնը ընել
լով կրանք որ հիմակու հիմա սցանափը միացն
զիաեփը , և սուիէ եան եղածին վկայօք տե-
զիկութիւն մը չունիմք:

ՅՈՒՆԻՍԱՆ . 'Եղ ընկերութիւն մը
հաստատուելու է , որուն նորատակը՝ շրջենա-
ւել գնելու իրինց ծովային փառառկանու-
թիւնը ծաղկեցնել պահի ըլլոց :

— Նոր Եկած օրսագիլիներէն կ'իմանամբ որ
յիշեալ ընկերութիր հարտատուեր ու պէտք
եղած ըստակն այ հաւաքուեր է:

Հայոց շինուած զինուորական տռւմարներուն նայելով՝ ուշրութեան թշչակուոր դօքաց թիւը 6600 ի հասեր է, որոց 5500 ը սոսկ զինուոր, և 1100 ը՝ մեծ ու փոքր զօրավորնել են: Քաղաքական պահպանութեան հաստի զօրքն էն ըստ 1844 հոդվածի, որոց տարեկան ծախքը 4,500,000 ֆրանգ այժի կը մօտենայ: Ծավային ուժն ալ հետուեալ նաւերէն կը բաղկանայ, որք են երկու գործէն: Մէկ շորենաւ, մէկ պարագա և օմթը իւսւէն, երեք գէնէր և երեք պոմպ պարագա: Այս նաւերուն մէջ՝ 429 զօրքավար և 787 նաւորդ կան: Օրոց տարեկան ծախքը 1,100,000 ֆրանգ այժի:

— Ա Ենետիկից սպառամբութեան ժամանակը անոնց նոխագահ գտնուալ անձը Սառտէնեա դացիք է՝ Վէնետիկ անձնատուր ըրբային եւոքը, և Խոալիսցի բոլոր խոտիւ. Շեեւնցը պատճառ եղողներն աշ որսիք Սառտէնեա փախած է, ին, կիմա նզն ուղղոց ազգային ժողովցին անդամ ընարաւեր են.

կերակրով կը մտանի , ասանկ ալ հօգին զիսու
թիւնով . Արշակ որ Պ . ուսուցիչները շահեմք նե
մեր բարեկիստանի զաւակաց որդուն համար լուս
կը բարձր , և մասաւոնդ անոնց փախարենը այս աշ
խարիստ մ.ջ՝ ինչ որ բնեմք նէ , չեմք կրնար լիս
կրտար հասուցանել . որդեք օք անոնց շահմիկն ա
ւելի գերազանց սուպերիուր թիւն կը ըստ մի . որ մին
չե անգամ հօգին ներփել մեր առաջնութիւն փրկ
ութիւն՝ ու թիւնը մեր կենդանի զաւակաց ու
մաներները մշակութիւնը , անմաշ մշակութիւնը ար
ժամկի ոլոսի ըլլամբ , և այս սննդառ կեանդեն ետ
քին ալ ուսուց ոյ յու խանակին փառ ացն հազորը
պիտի ըլլամբ . որ և արժանի արացե զիմեզ ան
ժառան բարեբանեանը յանենայն սրաբանց յա
շիստան

ԱՐԵՔԻՆ ԴՐԱ
ՏԱԿԵՎԵԱՆ ՊՈԼՍԵՑ

ԱՐԴՅՈՒՆԱԴՐԱՎԱՐԱԿԱՆ Ի ՏՏՎԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԴՐԱՎԱՐԱԿԱՆ Ի